

յաւէտ անմոռաց, դրոշմուած կը մնան բուլոր անխօս շրթներու, բոլոր շէնչող մտցերու, բոլոր անկեղծ սրտերու մէջ, յարգանքի և երախտազիտութեան ամենէն խոնարհ բնազդին համար՝ զոր երախտապարտ սերունդները ցեղին, ամէն ատեն, ամէն տեղ և իսպառ գիտեն յաւերժացնել յիշատակն անոնց «բարերար» մակղերով։

Եթէ Մուրատ և Ռափայէլ ակամայ կը հանդիսանան անձնուէր ջահակիրներն ու իրապաշտ իրագործողներն հայ. Մխիթարեան վերածնունդին, դարբնելու համար նոր ճակատագիրը ցեղին, սատարելով անոր ազբատ ու որբ զաւակներու դաստիարակութեան, եթէ՝ Անոնց հաւատքին լոյսը կաթիլ կաթիլ, պուտ առ պուտ հարիւր տարի անսպառ, դար մ'է այսօր ծորելով Մկըրտիչ Պէշիկթաշլեաններու, թովմաս թէրզեաններու, Արփիար Արփիարեաններու, Դանիէլ Վարուժաններու, Բագրատունիներու, Փափազեաններու, Խտկար Շահիններու հոգույն մէջ կը փոխանցուի և պիտի ալ փոխանցուի այսօր, վաղը, մինչեւ վերջ ցեղին բոլոր խաւերուն, փաստօրէն և վըճռականօրէն կը խորհրդանշէ պատմական արշալոյսը ցեղին լուսաւորութեան, անոր վաղուան յաղթութեան ու փառքին։

Թո՛ղ այսօր անզուգական անունները Մուրատի և Ռափայէլի, այլեւս նուիրականացած այս կրթական յարկի առաջին հարիւրամեակի առթիւ, անջինջ տառերով թո՛ղ քանդակուին աշխարհի պատմութեան մէջ «Հայ միտքը» պանծացնող կրանիթ կոթողին վրայ, որպէս կենդանի ապացոյց հայ հոգիի զօրութեան, հայ շունչին յաւերժութեան։

Եւ որքան ատեն կանգուն մնան ներկայ և ապագայ դարերուն մեզ զլացուած հայրենիքին մէջ, հայրենիքէն դուրս, աշխարհի չորս ծագերուն հայեցի կրթութեան տա-

ճարներ, շնորհիւ գերագոյն զոհողութեան, պարտցի խղճամիտ գիտակցութեանն ու ճշմարիտ հայրենասիրութեանը Սամուէլ Մուրատներու, Եղուարդ Ռափայէլներու, Արամեաններու, Անասարեաններու, Պէտքեաններու և բազում այլոց, հայը կարող է իրականացնել իր ազգային մեծ իտէալը, իր ժառանգական անձեռնմխելի իրաւունքն ապրելու որպէս ստեղծագործ ժողովուրդ և հուսկ, կատարելագործել իր քաղաքակրթեան վսեմ դերը՝ ցեղերու պատմութեան մէջ, գեղարուեստին մէջ, գրականութեան մէջ։

\* \*

Դար մը լոյսի, դար մը փառքի, դար մը ուսման խորհուրդն է որ պահիկ մը գէթի մի կը համախմբէ ալեհեր ու գարուն հասակները ցեղին, աշխարհի չորս հովերէն հըպարտ ճակտով, ծիծաղ սրտով, խոնարհ հոգւով ճշգրիտ հաշուեստուութիւն տալու իր կոչումին, իր նուիրական նշանարանին կրօնասիրութեան, Հայրենասիրութեան, Ուսումնասիրութեան։

Դար մը լոյսի, դար մը փառքի, դար մը ուսման խորհ ըմբռնումն է որ այսօր ցեղին ափ մը զաւակներուն կ'ընծայէ պատեհութիւնը գոհար իր անցեալովն արիանալ և այլեւս ամէն գնով զոհաբերուիլ յանուն ցեղին Վերելքին...

Ապրէ ստեղծագործ հայ հանճար - գուն ես.

ապրէ Ալիշանեան հայ հոգի - դուն կը մնաս ապրէ և հիասքանչ Հայ բարբառ - դուն կ'ըլլաս՝  
«Եղիցի»ն Մխիթարին, Մուրատին, Ռափայէլին...

Ֆերա

Նախկին սան Մ.-Ռափ. Արժոնի  
Մարտիլիա 1-7-1936

## ՄՈՒՐԱՏ-ՌԱՓԱՅԷԼԵԱՆ ՎԱՐԺԱՐԱԿԱՆԻՆ

(Ի ՅՈՒՇ ԻՒՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՐԱԴԱՐՁԻՆ)

1836-1936

ՀԱՅ լեզուի, Գրի և մտքի սրբանուէր տաճար, ողջոյն քեզ։

Հայ մշակոյթի, զեղարուեստի և դաստիարակութեան յաւերժական յուշարձան, փառք քեզ։

Հայ ազգային ոգիի, հայրենասիրութեան և հայագիտութեան մշտավառ կրակարան, պատին քեզ։

Դո՛ւ անշէջ լոյս և անմար յոյս, դո՛ւ հուր և կրակ, դո՛ւ ընդունարան և հաւացարան Հայ ցեղի ազնուագոյն զգացումներուն, պաշտամոնց քեզ։

Փո սրբազն կամարներուն տակ Հայ սրտերը լուսաւորուեցան Հայոց աշխարհի կարմիր Արեւի կենաստու շողերով, ըոյ յարկին տակ Հայ սրտերը սորվեցան ու յարկին տակ Հայ սրտերը սորվեցան ու զիտցան սիրել կապոյտ Երկինքը և ծովակներն ու լեռները Հայաստանի և Նարեցի բերքն ու բարիքը Հայոց Մեծաց աշխարհի։

Փո նուիրական յարկին մէջ կը թեւածեն ոգիները Հայ մտքի և գրականութեան նոր Լուսաւորչին՝ Լուսանորոգն Մխիթար Աքրահօր, պատմագիր Հ. Միքայէլ Զամշեանի, հայկարան Հ. Գարբիէլ Աւետիքեանի, աշխարհագիր Հ. Պուկաս ինձիմեանի, դիւցազներգու Հ. Արսէն Բագրատունիի, թարգմանիչ Հ. Եղուարդ Հիւրմիւզի, Հայաստանի ուղեգիր Հ. Ներսէս Սարգիսեանի, Հայոց աշխարհի հայրենախօս բանաստեղծ, աշխարհագիր, պատմագիր և քան զամէնն սիրելի «Պլազուլն Աւարայրի» Հ. Ղեւոնդ Ալիշանի, Հայ լեզուի պահակ և արթուն դէտ Հ. Արսէն Ղազի-

կեանի և դեռ շատ շատերուն, որոնց իրը աշակերտ և դաստիարակ՝ տարիներ շարունակ իրենց միտքն ու սիրտը նուիրեցին Հայ մատաղ սերունդը ազգային ոգիով դաստիարակելու նուիրական գործին։

Քու կամարներուն տակ ծուարած են հոգիները անոյշ, քնքուշ բանաստեղծ Մկըրտիչ Պէշիկթաշլեանի, բազմավաստակ Արփիար Արփիարեանի և մեծատաղանդ բանաստեղծ նահատակ Դանիէլ Վարուժանի։

Դո՛ւ Հայ դպրոցի նահապետ և փառապասկ, դո՛ւ Հայ մտքի, լեզուի և մշակոյթի բարերեն այգի, ըո դարադարձին ինչ տամ նուէր, որ ըլլայ սիրելի, հարազատ և յիշատակալից. ահա իմ նուէրները։

Զերմ ու կարուտագին համբոյը մը՝ Հայոց Աշխարհի լեռնապատ Արարատ-Մասիսի լանջերէն։

Փունջ մը գոյն և անուշաբոյր ծաղկիկ Արագածի հովիտներէն և պաշտամունք՝ Օշականի ամենասուրը զերեկման մէջ անմահօրէն մահացեալ Ա. Մեսրոպի խնկարոյը զամբարանէն։

Ափ մը թաց աւագ Մայր Արագսի ափերէն։

Քանդակագարդ խաչարձան մը Հին Ջուղայի աւերակներէն։

Բուռ մը հող Բագրատունեաց մայրագաղաք՝ Երեմմի շնորհի շնորհի այժմ աւել Անիի պալատներէն, պարիսպներէն ու տաճարներէն։

Լուսաւորչի լոյս հաւատցի մշտավառ կանթեղէն շող մը՝ էջմիածնի Մայր տաճարէն։

Համբոյր մը Հայոց Հայրիկի նուիրական շիրիմէն և լուսնակի ցոլը Մխիթար Աք-  
բահօր անդրանիկ ներշնչարան Սեւանայ  
մենաստանէն :

Սիւնեաց քաջերու խրոխւտ ոգի՞ն քեզ  
նուէր :

Աւարայրի դաշտէն «Նորահրաշ» շաբականը քեզ բնծայ:

Թաղէի վանուց խորաններէն Պլազուն  
Աւարայրին թող քեզ համար երգէ «Ով  
դու բարեկամ» երգը։

Հայ շինական ու գեղջուկ սրտերէն  
քեզ ընծայ ժողովրդական երգերը՝ կոմի-  
տասով անմահացած :

Փունջ մը կարմիր կակաչ, կապոյտ  
Գիներբուկ, և նարնջագոյն Անթառամ ծա-  
ղիկը՝ հերոսական վան – Վասպուրական  
մեր աշխարհէն՝ Արծուարոյն Վարագայ  
լերանց լանջերէն բաղուած :

«Զայն տուր, ո՞վ ծովակ» երգը Աղթամարի Քարի գլուխ բարձունքն՝ նուէր ցեղի:

**Պաշտամունքի համբոյլներ Եղիշէի և**

Հարեւեցի շիռի մնելուն սորածան :

Անշափ կարօտ Տարօնի աշխարհէն, Ս.  
ահակ Պարթեւի և Մամիկոնեանց գերեզ-  
աններէն և Մշու Առվաթան Առաստ Կա-

Սապետի մենաստանէն:  
Սասունի և Զէյթունի բարձունցներէն  
ազմական երգեր և հերոսներու հոգինե-  
ռ բեզ պահապան:

Եւ վերջապէս կիլիկիայէն ի՞նչ տամ  
ուէր, ոսկեզրիչ մագաղաթեայ մատեան  
ո, թէ Ռուբինեանց ազատասէր ամրոցնե-  
ռ կողերէն ընկած քար մը նետահար,  
յս բոլորը քեզ համար, այս բոլորը քեզ  
որմար:

ինձ կը մնայ երկիւղածութեամբ խո-  
սրհիլ քո հիմնադիրներու, բարերարնե-  
րու, մեծ դաստիարակներու և ազգանուէր  
ըրունդներու գործին ու յիշատակին առ-  
ւ և մաղթել որ դարեր շարունակ վառ  
այ քո լոյսը, անչէջ մնայ քո ներշնչած  
յսը մեծ սրտին՝ մէջ Հայ ցեղին, որուն  
կ խոնարհ ու համեստ զաւակն է

ՀԱՅԿ ԱՃԵՄԵԱՆ

# ՈՒՂԵՐՁ ՄՈՒՐԱՏ-ՌԱՓԱՅԵԼԵԱՆ

## ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻԻ

ՅՈՒԲԵԼԵԱՆ մըն ալ, հարիւր տարիներու դափնիներով պսակուած, հարիւր տարիներու ջահերով բոսորազհղ, փառառանձ Մտքի ճառագաթացումի թորելեան մը՝ որ Հայութեան է, Հայուն Լուսակերտումի Ձուլարանին Հարիւրամեայ Տօնն է, որ վնրապրումը կ'ողջունէ իր գաղափարապաշտ հիմնադիրներուն՝ Մուրատի և Ռափայէլի, յաւերժացնելով անոնց Յիշատակը՝ բերելով հպարտ պարծանը մը այն Հայրերուն՝ որոնց ոչ մէկ ջանց խնայեցին այդ կրթական բարձր հաստատութիւնը հարիւր տարիներ անսասան պահելու և որոնց ամէն մղում ցոյց կու տան և ամէն զոհողութիւն յանձն կ'առնեն այդ հաստատութիւնը դեռ շատ երկար, դարերու ու դարեր պահելու, ինչ որ Հայութեան գոյութեան ուժեղ երաշխիքներէն և խորհրդաւոր նշանարաններէն մէկն է:

Ծնդին՝ թափուր, աւերակ շիրիմներու շեղջակոյտ և փակուած ամէն հայու՝ որպոնէ իր սիրելի և անմոռաց զոհերուն հողակոյտներու այց մը տալ ուզէր. ասդին՝ ցիր ու ցան ու հալածական, շլմորած և սպասումի նկուղի մը մէջ օրհասական, բայց կ'ապրի Հայը Մուրատ-Ռափայէլեաններու փառայեղ արտայայտութեան մէջ, և զիտակցութեան ու վերածնունդի շունչ մը կ'առնէ զիտելով իր Մտքի Հաստատութիւնները:

Արեւմտահայութեան կրթական չորս  
հաստատութիւններէն — Մուրատ-Ռա-  
փայէլեան, Լեղըռնական, Պէրպէրեան, Սա-  
նասարեան — Մուրատ-Ռափայէլեանն է որ  
անայլայլ և գօտէպինդ ընթացքով մեր  
ցեղին գիտակից պատուաբեր զաւակներ  
կը պատրաստէ. մինչ անդին վերջինը մեծ  
եղեռնին զոհ, Պէրպէրեանը դադրած, և  
կեղըռնականը մեծ ճիգերով միայն կան-  
գուն կը մնայ:

ՈՌՀԱՎԻ միսիթարական և ուրախալի  
պիտի ըլլար որ Մուրատ-Ռափայէլեանի  
սաները, ընդմիշտ յաւերժացնելու համար  
իրենց Վարժարանին անունը, նախաձեռ-  
նարկ ըլլային վերակազմելով իրենց Սա-

Բ. ԳԱՐԵՆԻԿԵԱՆ

# ՄՈՒՐԱՏ-ՌԱՓԱՑԵԼ

## ԼԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՀԱՐԻԿՐԱՄԵԱՆ

Վերնագիրը կը յիշեցնէ ասկէ շուրջ 30  
տարի առաջ Քաղկեդոնի Միհթարեան  
վարժարանին քեմէն մեր լսած հակիրճ մէկ  
բանախօսութիւնը զոր վարժարանին տնօ-  
րէնը, Հ. Արիստակէս վ. Գասգանտիլեան,  
այն ատեն արտասանեց:

Գրչի՛ և ճաշակի վարպետ վարդապետին մէկ համակրանքի ողջոյնը եղած է առ իր սաները ուզգուած՝ որմէ՛ եթէ արտօնէ, այս առթիւ քանի մը տող կ'ընդուրինակենք.

«Ես այս բոպէին հոգւոյս բոլոր աշխու-  
ժովն է որ - բարով եկաք - դուք ձեր տա-  
նը մէջն էք կ'ըսեմ, թէպէտ և ցրուած  
աշխարհիս չորս կողմ, առիթը գալուն  
իրարու հետ վերաբերութեան ժամուն մենք  
պէտք է գտնուինք միշտ պատուարին վրայ,  
իբրեւ զօրավար, իբրեւ զինուոր, խրախու-  
սենք զձեզ ուսման, վասնզի եթէ մենք  
որդիքը, դուք որդեզրեալներն էք միակ  
հասարակաց հօր մը, որ եղաւ և է Սե-  
րաստացին Մխիթար Աքրահայր:

Նուց Միութիւնը՝ կապ մը ստեղծէին այդ  
միւս հաստատութիւններու վերապրող  
Սանուց Միութիւններու հետ, անոնց հետ  
միասին, Հայ վերածնունդի նորագոյն  
ճռագագաթներ սփռէին:

կը յուսամ որ Մոռլատ-Ռափայէլեան  
Գեղաստանը իրը պիտի ընէ և իրագոր-  
ծէ ուղերձիս հետ յայտնած այս ջերմ  
փափագս :

Մեր ներկայ վիճակին մէջ՝ նոր գործիչ, նոր զործ, նոր եռանդ և նոր կեանք պէտք է, որ իրական ըլլայ մեր ամենուն սրտին կոչչ՝ Հազար ապրի Մուրատ-Ռափայէլեան հաստատութիւնը, հազար հազար ապրի Հայ Ազգը:

Մխիթարյա կերպարանքն է նախ, որ  
երկու դարերէ աւելի թանձր խորութենէն,  
հսկայ կ'ելլայ, կ'ամբառնայ և կը բազմի  
հոսս՝ այս ակմբին և իրեն արարածներուն  
մէջ, իր գործը փառաւորելու, իր հանճա-  
ռին ծրագիրներուն մղում և քաջալեր  
ունիւն.

Մուրատ և Ռափայէլ կը կազմեն անշնչպմէջ Միսիթարայ ընտանեացը մասը գերազանցապէս, են իբրեւ զոյգ մը առառածեռն և իրականօրէն ազգասէր հոգիներու ճառագայթներ՝ ինկած բիւրեղեայ հատուածակողմի մը վրայ, ցոլացնելու ժիածանի գոյներ, և այն հատուածակողմին շնորհիւ ութառուն (այժմ հարիւր) տառիէ ի վեր չեն դադրիր լուս սփռելի » :

\* \* \*

Յարգելի՝ բանակուսին երախտագէտ շեշ-  
ոք՝ իր աշակերտներուն ինչպէս իր Միա-